

«ԽՈՐՀՈՒՐԴ ՄԵԾ ԵՒ ՍԲԱՆՉԵԼԻ...»^(*)

Քրիստոսի ծննդեան առիթով հրեշտակներու արտասանած պատգամը չէ որ խորհրդադութեան նիւթ պիտի դարձնիմ այս վերնազրի տակ. այլ՝ հոգեսոր այն վերածննդեան՝ որուն հանդիսատես եղաւ իշմիածնայ Մայր Տաճարին մէջ:

1955ի Հոկտեմբերի 8ն էր, երբ ես, այդ մեծ և սքանչելի խորհուրդին հաղորդակից կ'ըլլայի, միանդամ ընդմիշտ թօթափելով վրայէս, ուսանողի օրերէ մեացած այն տպաւորութիւնը՝ որ կասկածի պատմուճանով ծածկած էր զիս մինչև այդ օրը:

Հոկտեմբեր 8 . . . : Արժանթիւնայերուս համար երեք տարիներէ ի վեր Մշակոյթի Օր նշանակուած թուականն էր ան, ըլլալով յիշատակութեան օրը այն սուրբերուն՝ որոնք իրենց գիշերը ցերեկին խառնած, ժողովորդին չնորհեցին Գիւն ու Գրականութիւնը:

Թարգմանչաց Օրն էր Հոկտեմբեր 8ը, Օր մը, որ մեզմէ շատերու մտքին մէջ յիշատակներու անթիւ շարան մը կ'արթէնցընէ, կապելով զմեզ պատմական այն հաւաքոյթներուն՝ որոնց նպատակը շատ յլսատակ կերպով դրոշմուած է ամէն հայու սրտին մէջ:

Մտածելով հանդերձ թէ, առանց մեր ներկայութեան, նշանակուած այդ պատմական օրը ի՞նչպէս կը տօնուի հեռաւոր Ամերիկայի մէջ, կը մտածէի նաև թէ եկած է ժամը ինձի համար, որ պիտի ձերբազատէ զիս հինէն ի վեր մտահոգող իմ մէկ տարակոյսէս: . . . Աւ այդ, Միւսոնօրհնէքի արարողութիւնն էր:

Միւսոնօրհնէք . . . : Աւրիշ խօսքով՝ խորհուրդ Մեծ եւ Ամանչելի:

Իրապէս մեծ և սքանչելի խորհուրդի մը առջևն է որ զգացի ինքզինքո, երբ Շաբաթ առաւօտով, հոգեսորականաց զգեստաւորել խումբը, նախագահութեամբ Ա-

մենայն Հայոց Հայրապետին, կը յառաջանար Վեհաբանէն գէպի Մայր Տաճար, ճեղքելով խուսներում բազմութեան զանգուածը, սկսելու համար Արքազան այն Պատարազը՝ որու ընթացքին պիտի օրհնուէր Արքալոյս Միւսոննը: Այսինքն, հայուն ամենանութիւնական այն Նիւթը՝ որ Նիւթ ըլլալէ աւելի, անտեսանելի զօրութիւն մըն է, մեզ իրար չաղկապող իր հանդամանքով:

Աւելորդ է կը կարծեմ անգամ մը ևս չեշտել թէ Տաճարը, իր բակով և արտապարիստեան ըրջափակով լիքն էր հաւատացեալներու բազմութեամբ:

Հոկտեմբեր 8ին Սուրբ Միւսոնն էր որ պիտի օրհնուէր: Այսինքն, Հայաստանեայց Եկեղեցւոյ սրբազն արարողութիւններէն ամենանութիւնականներէն մըն էր որ տեղի պիտի ունինար . . . :

* *

Պագենական հին սովորութիւններով խանդավառ հայուն համար Նիւթէն աւելի հոգին կարեսը ըլլալուն, հայրենաբնակ ժողովուրդը — ըստ վկայութեան Լուսարարապետ Գիր. Սահակ Արքազանի — որ մը առաջ արգէն ուխտաւորներու անթիւ խումբերով եկած ու հաստատուած էր Տաճարը ըրջապատող պարիսպին չորս բոլորտիքը:

Պարիսպ . . . :

Կարելի՞ է միթէ պարիսպ քաշել այն հաւատքին առջն, որ հեղեղի մը նման կը յառաջանայ, անտեսելով թէ խարակը և թէ խութը:

Բնական է, ոչ: Այս իրողութեան գօրաւորագոյն փաստը ևս աչքովս տեսայ մանաւանդ Միւսոնօրհնէքի հոգեպարար արարողութեան ընթացքին:

Բայց ի՞նչ էր այդ արարողութիւնը . . . :

Հայուն Հաւատքն էր անիկա: Հաւատք մը, որ սակայն պարտութիւն և ընկրկում չէր ճանչնար, նոյնիսկ ամենամուր կարծըւած պարիսպներու ցոյց տուած դիմադրականութեան առջն . . . :

Աչքիր պէտք էին տեսնելու համար երիտասարդ Հայաստանի կուրծքին վրայ իրեկ լանջախաչ ազուցուած հնագարեան Սուրբ Էջմիածնի երիտասարդանալը, կարենալթափանցելու համար նշանակութեանը կազմուած այն թափորին՝ որուն կը նա-

(*) «Ալման»ի ընթերցներուն կրտսեմ Հոգ. Հայրապետի հրատարակութեան համար պատրաստած «Ծաղկեալ Հայաստան» հասերէն ուրիշ զույն մը եւս, հաւատայալ թէ մեր քածանողները սիրով պիտի ընթեռնուն զայն:

խագահէր երիտասարդ Հայրապետը, իր շուրջն ունենալով տասնըսորս զգեստաւորակու եղիսկոպոսներու խումբը, ի ձեռին՝ իշխանական գանձարանին արժէքաւոր սրբութիւնները. այսինքն եկեղաց Փայտը, Սուրբ Գեղարզը, Ս. Գրիգոր Լուսաւորչի Աջը, Բալասանի արծաթեայ սրբուակը, Միւռոնաթափ Աղանին, հայրապետներու և սրբազն վարդապետներու աջին ու մասունքները:

ԵԵՐԿԻՆՔ շարժեցան, վէմք պատառեցան և զերեցմանք մահու բացանս, կ'ըսէ Աւետարանիչը, երբ նկարագրութիւնը կ'ընէ Քրիստոսի կեանքին հետ կազ ունեցող պատմական թռուականին:

Ես ալ, այդ Աւետարանիչին աշակերտողներուն խոնարհագոյններէն մին, այս թափօրին ներկայ եղող հաւատացեաներու պատկերին առջև կեցած, ըսի մասովի, թէ Հայաստան աշխարհն ալ իր հիմէն շարժեցաւ, Դառնիի ժայռոս լեռները պատուեցան, Արագածի ծիւնածածկ գագաթը նսեմացաւ ու Արարատն իր սոյոյ չպարչը պահ մը մէկդի հրեց ի տես տեղի ունենալիք վերջին այս արարողութեան:

* *

Ինչպէս Հայրապետական Օծման, նմանապէս և Սուրբ Միւռոնի օրհնութեան Պատարագին, Ընտրեալն ու մեղեղին երգելու բախտու ինձի վիճակուեցաւ: Ինձի որ այդ արարողութեան մասնակցող հայրենական և արտասահմանեան ներկայացուցիչներու և պատգամաւորներու կրտսերագոյնն էի:

Նախախնամական կարգագրութիւն մընէր որ տեղի կ'ունենար յակամայ, այդ արարողութեան ներկայ լնելու համար հայուն արմբողջական հոգին, ըսի կ'ուզեմ հինընորին, պանդուխտը բնիկին խառնելով:

Չեմ յիշեր թէ ի՞նչպէս երգեցի, մեր եկեղեցոյ արարողութեան ամենախորհըդադար այդ վայրկեանին համար յօրինուած զոյգ այդ երգերը: Սակայն մէկ բան կը յիշեմ, թէ՝ զիս և խորհուրդին ներկայ եղող բազմութիւնը իր մէջը պարագրկող սրբավագրած էր նիւթական չէնք մը ըլլալու հանգամանքէն ու վերածուած երկնային գրախտի մը:

* *

Այս հոգեվիճակով էր որ կը շարունակուէր Պատարագը, հասնելով մինչեւ այն վայրկեանը երբ սարկաւագը պիտի ձայնէր, որպէսզի արարողութեան ներկայ եղողներս իրար մօտենանք սի համբոյր սրբութեան:

Համբոյր Սրբութեան . . .

Կարելի՞ բան է համբոյրի գաղափարէն այցուիլ, եթէ ներկայ չէ հոգեկան անդորրութիւնը, խարսխած իր հիմերը սիրոյ այն ժայռին վրայ՝ որ Հաւատքն է:

Անա այդ ժայռին — որ Սուրբ Սիկանին վրայ զրուած և բազմածալ չղարչներով ծածկուած էր — արծաթեայ մարմոնյն էր որ գամած իր նայուածքը ժողովուրդը կը սպասէր որ ան կենդանութիւն առներ և իր խորհրդաւոր պատեանէն դուրս գալով և սրբութեան համբոյրը տալով անգամ մը ևս միացներ հայ ժողովուրդը: Այսինքն, հինը նորին, պատմականին ու նուիրականին:

Հայրապետն է, իր աղուոր հասակովը կանգնած Սուրբ Միւռոնի արծաթեայ կաթուային առջև, կը կարգայ թրթոուն ձայնովը Նարեկացիի Ս. Միւռոնի համար զրած ամենազօրաւոր աղօթքը, որուն կը յաջորդեն ուրիշ աղօթքներ, մարգարէական ընթերցուածներ, աւետարանական իմաստալից հատուածներ և սաղմուներ, որոնք եպիսկոպոսական գասու երգած Հայաստաներու Եկեղեցւոյ հոգեպարար շարականներու ընդմիջութերովը իրարու կը կամբջուէին, աւելցնելով վեհութիւնն ու նշանակութիւնը տեղի ունեցող արարողութեան:

Հայր ինչ բանի որ ձեռնարկած է, ըրած է զայն նախ իր Աստուածը օգնութեան կանչելով:

Մանկութեանս օրերէն կը յիշեմ շատ անուշիկ և իմաստալից զրուագ մը, զոր աւելորդ չեմ նկատեր յիշել հոս, ապացուցանելու համար վերոյիշեալ վկայութեանս նշմարութիւնը:

Տարիներ առաջ մանուկ մըն էի և աշ-կերտ՝ կօշկակար վարպետի մը: Չեմ յիշեր թէ ո՞ր աստիճան կրցայ այդ վարպետիս ինձի տուած ցուցմունքները իրականացնել, քանի որ չուցացաւ այն օրը՝ որ զիս ձերբագատելով այդ տաղտկալի արհեստէն, պիտի գարձնէր այս անգամ աշակերտ այն՝

պիսի անձնաւորութեանց՝ որոնք հայ մաքի անդաստանին երկնակամարը լուսազարդող վերջին ու արժէքաւոր աստղերը եղան:

Ուրեմն, աշկերտի օրերուս, մէկ բան միայն սորված եղայ իմ վարպետէս, ու այդ, իրեն սեպհականութիւնը եղող սովութիւնն էր:

Ի՞նչ էր այդ սովորութիւնը . . . :

Անոնք, որոնք արեւելքի մէջ, արձակուրդի օրերուն առիթն են ունեցած երթալ ու արհեստ մը սորվելու, շատ լաւ գիտեն, թէ ի՞նչ կը նշանակէ աշկերտ ըլլալ: Ես, այդ մէկը յակամայ գործադրելով հանդերձ, երբ կ'արժանանայի այդ վիճակէն ազատուելու բախտին, ինձի հետ հարստութիւն մըն էր որ կը տանէի: Ու այդ, իմ թախնդիր վարպետիս իւրայտառուկ սովորութիւնն էր, որը ի գործ կը դնէր թէ՛ առտուն, իր աշխատանոցը բացած վայրկեանին, և թէ իրիկունը, երբ կը գոցէր խանութը:

Այդ սովորութիւնը աղօթքն էր: Ան, վարպետս, լսած էր իր ծերունազարդ մօրմէն, թէ՛ այն, որ աղօթքով չի սկսիր իր գործը, անպատճառ ձախողութեան է որ կը մատնուի:

Աթօմական զարու մէջ ապրողի մը համար, հաւանաբար ծիծաղելի թուի այս վերագրումը: Սակայն, իրականութիւնն է, որ մինք, հայերս մասնաւորաբար, շատ աւելի երջանիկներ էինք այն ատեն՝ երբ իրեն հարազատ զաւակները մեր ծնողաց, կ'անսայինք անոնց ցուցմունքներուն:

Ու իմ անզրագէտ վարպետս, այդ սկզբունքին ծառայոններէն մին ըլլալուն, միշտ յաջողութիւններու հասած կը գոցէր իր փոքրիկ աշխատանոցը, գարձեալ չի մոռնալով, գոցած խանութիւնն բանալիին վրայ խաչ մը քաշելէ վերջ, Հայր մեր մը ըսել:

Մանկութեանս օրերէն իրը յիշատակ մնացած այդ Հայր մերէն և Միւռոնօրհնէքի խորհրդաւոր այս արարողութիւնը իր լրման հասցնող հոգեպարար աղօթքներէն միկնած, այսօր, տարիներ վերջ, գարձեալ նոյն ապրումին առջև գանելով ինքինքս, անվարան կը յայտարարեմ, թէ՛ հոն, ուր աղօթքին զօրութիւնն է որ կը տիրէ, անշարելի է որ սատանան ներս մտնէ:

Օրհնուելիք Միւռոնի կաթսան ալ, Հայաստանեայց Եկեղեցւոյ սրբազան հայ-

րապետներու պատրաստած աղօթքներուն իրագործման միջոցաւ, հասած էր իր լըրման, որու ազգաբար նշանն եկաւ հանդիսանալու, Սուրբ էջմիածնի քաղցրահնչիւն զանգակներուն զօդանջը:

Դարձեալ եպիսկոպոսաց դասն է, որ սրբազան խորանէն կը տաղերգէ, իրը պատասխան՝ տաճարի գմբէթէն հեռարձակուած զանգերու զօդանջին, և կենդանաբար Աստուած յ շաբականին հոգիները սարսող տողերը, որու ազգեցիկ յոյզին տակ, մամերով, խաչերով ու բուրգառներով զէպի արարող ապետ Հայրապետը կ'առաջնորդուի հին Միւռոնավ առցուած Միւռոնաթափ Աղաւնին:

Լուսաբարապետ Սահակ Սրբազանը, պահուն ազգումէն վերացած, կը մօտենայ սրբազան կաթսային, բանալու համար այն կափարիչը՝ որ ծածկուած է շղարշներու խուրծով մը:

Բոլոր աչքեր կը կեղուոնանան մէկ կէտի վրայ, այսինքն՝ զեղաքանզակ կաթսային:

Գամուած այդ աչքերը ունեցող հաւատացելոց բազմութիւնը, ծովու ալիքի նման ետու առաջ կը շարժի, աւելի մօտէն տեսնելու համար տարիներէ ի վեր տեղի չունեցած այդ սրբազնասուրբ խորհուրզը,

Լուսաբարապետ Սահակ Սրբազանին հրաշալի կաթսային կափարիչը բացած պահուն կատարած տարօրինակ ցնցումը, իսկ կոյն յիշողութիւնն զրգուց, և զիս սթափեցներով, համոզեց, թէ այն՝ ինչ որ իմացած էր մանկութեանս օրերուն, իրաւ էր:

Ի՞նչ էր այդ . . . :

Խմացած էի հիներէն, թէ՛ շաբաթներ առաջ, Հայաստանի լեռներէն բերուած և պատմական կաթսային մէջ դրուած քառասուն և վեց տեսակ ծաղիկները, բուժիչ յատկութիւնն ունեցող ձէթին մէջ դրուելով և քասասուն օրեր շարունակ, առառ և իրիկուն կատարուած մասնաւոր աղօթքներու չնորհիւ, այրով յատկութիւնն մը կը զգենուն, զարմանալի կերպով տաքցնելով այն անօթը, որ իր մէջ կը պարունակէ հրաշագործ այդ ծաղիկները:

Համոզմանս մէջ վստահ ըլլալու համար, չերմ հաւատաքով մը մօտենալ ստիպուեցայ կաթսային, այն պահուն, երբ Հայրապետը, երիցու, — նախ՝ կենաց Փայտով, պապ՝ Սուրբ Գեղարդով և ի վերջոյ, Սուրբ

Գրիգոր Լուսաւորչի Աջող օրհնելով, Հին Միւռնիք զեղուց նորին մեջ:

Լոյսերու մէջ էր խորանը, լոյսէ զառարան մըն էր օրհնուող կաթսան, լոյս էր ամբողջ տաճարը, որովհետեւ, ամբողջութեամբ լոյսերու մէջ ցոլացող Հայրապետը ինքն ալ լոյս կտրած, դարեր առաջ սոկի ուսնակը ձեռքին Հայաստան իջնող Միաժնին նման, լոյս կը սփոռէր իր չորս զին:

Այդ վայրկինանին, հոգիովս, երկինքնիրու եօթներորդ յարկը բարձրացած, սըրտիս խորէն կը ձայնակցէի սրբազան շարականասացին մտքիս մէջէն կրկնելով անոր բանաստեղծի անկեղծ ապրումով զրին յանձնած այն տողերը, ուր կ'ըսէ. «Քանզի ի սմա ծագեաց միզ լոյս, ի Հայաստան աշխարհի»:

Հին միւռնին նորին խառնուած պահուն, աչքիս տոջն կը բացուէին Հայոց պատմութեան ամբողջ էջերը, Առոր Խորանին վրայէն տողանցել տալով շարանը բոլոր այն սուրբերուն՝ որոնք, Հայաստան աշխարհին մէջ Լոյս սփոռելու համար իրենց էութիւնն իսկ ուրացան:

Հոգեկան այս հրճուանքս որպէսզի փոխանցուելով հրահրէ նաև բոլոր անոնք՝ որոնք ինձի հետ մզոններու հեռաւորութիւն կտրած եկած էին, փոխանակ Շնոջոյնը աջահամբոյրով տալու, — որ Հայրապետի և եկեղեցական գասուն սուրբ կաթսային երկրպագելով ծայր տուաւ —, մօտեցայ անոնց և առաջնորդեցի զէպի հրաշք-կաթսան, որպէսզի իրենք ևս, ինձի պէս, չօշագինով հազորդակից ըլլան ոչ միայն այդ օրուայ Արբութեան Համբոյրն բաշխող Պատարագին, այլ և սրբութիւն սրբոց եղող իրենց նախահայրերու անմահական հոգիին:

* * *

Յուզումս իր գագաթնակէտին հասաւ այն վայրկեանին, երբ Հայրենիքի հառաւոր

մէկ անկիւնէն եկած ծերունազարդ մամիկ մը, ազաէական խօսքերով ու զողզողացող ձեռքերով ափիս մէջ զետեղեց թաշկինակ մը, որպէսզի զայն հրաշալի կաթսային զըպցընեմ և ինք հրաշագործուած այդ լոթին կտորը տուն տանելով իր տասնամեայ թոռնիկին ոտքերուն քսէ, անոր քալել տալու հրաշքը պարզեւելով:

Հայու Հաւատք . . . : Հաւատք մը սակայն, որ երբեք չէ խարած զայն զարերու ընթացքին և օգնութեան համակալով փրկած զայն այն բոլոր պատահարներէն, որոնք Զարէն եկած են իրեն իրեն պատուհաս:

Հայ մամիկին հաւատքին կայծը, հըրդեհ առած, չուտով տարածուեցաւ զինք չըջապատող երիտասարդ հոգիներուն մէջ ալ, որոնց ևս ցանկութեան գոհացում տալու համար, ստիգուած, Միւռոնաթափ Աշղաւնիի կոտուցէն կաթսած չիթերը սրբող ձիւնասպիտակ բամպակի գէզէն ափմը ձեռք անցնելով, պաղունց պաղունց բաժնեցի զիս չըջապատող ծանօթ ու անծանօթ բուլոր բարեկապահաներուն:

Ի տես այս պատկերին, այն համոզումը որ ունէի, աւելի ամբացաւ մէջութէ, ոչ մէկ փոթորիկ կրնայ մարել ջահը այն հաւատքին, որ հայուն է փոխանցուած իր նախահայրերէն, արեան, զոհողութեան, տառապանքի, զուլումի ու կոտորածի խողովակով:

Իրաւութիւնը այս համոզման . . . : Հոկտեմբեր 8ին տեղի ունեցող Միւռնինէքի հոգեցունց արարողութիւնը:

Ուրեմն, նոր խանդով մը հրկիզուած, փութացի գէպի Խորհրդարան, խնդրելու համար Լուսարարապետ Արբազանէն, որպէսզի յաւարտ Պատարագին տեղի ունենալիք մկրտութիւնն արձանագրէ և նոր Միւռնով կնքուելիք անդրանիկ երեխային նախապատուութիւնը շնորհէ ինձի:

Յ. ՎՐԴ. ՄՈՒԾԵԱՆ